

Պէտք է մոռնալ որ Ֆրանսիա Պարոնի Սրբատութէի դէմ գիրքաւորումը ունեցած էր իր նախընթացը նոյնինքն Սրբատութէի դիրքաւորումնը իր նախընթացու տեսակտութէի դէմ: Աղջակի հակառակը Պղատոնի, որ կը պնդէր թէ զգայնական սխալները կ'արդարացնեն սկիզբիկութիւնը զգայական ծանօթութեան հանկէպ եւ որ ներհայցողութիւնը (ուստածո) կը նկատէր հիմք ամէն ծանօթութեան, Սրբատութէ կը պընդէր ամենայն ուժգութեամբ կը պիրծառութիւնը եւ զննութիւնը աղբիւրին են ամէն ծանօթութեան: Ան կը գրէր, «ամէն մասնաւոր գիտութեան սկզբունքները հետեւանք են փորձարկութեան - երկութա - այսպէս, աստղադիտական փորձարկութիւններէն է որ ին հետեւցնեն աստղագիտութեան սկզբունքները: Հապէս ինապաշտ, ան իր արհանարհանը կը տեղացնէր այնպիսներու վրայ, որոնք ամբողջին նուիրուած են վերացական մտամարզանքներու, մեկնակէտ ուննալով միշտ ներզգայական տուեաները եւ անսուրքը մնալով իրողութիւններու հանդէք: «Անոնք որոնք վարժութիւնը ունին քանչափացական հետազոտութիւններու, կը պնդէր ան, աւելի իրաւասութիւնը ունին աւելի լայն տարրողութեամբ սկզբունքներ հաստատելու: Մինչդեռ միւսները, որոնք վարժուած են իրողութեան հետ համամատուած բազմաթիւ ենթադրութիւններու, շատ դիրքա սկզբունքներ կը հաստատեն, որովհնաւ շատ թիւ բան նկատի կ'առնեն: Դատ դիրքին է զանազանել մարդիկ որոնք կը տրամաբանն իրողութիւններէ մեկնելով՝ ուրիշներէ որոնք կը միկնին մտացածին յոցքներէ: Եւ ան կը պնդէր կարեւորութեանը վրայ ամէն խնդիր հավակնօտեն - շառակած - բնակիւլու, այսինքն բնութեան զգայական իրերու զնուութեամբ, իւ ոչ թէ բրամասութեամբ, այսինքն զուտ նենաւութեամբ չիսաստուած տուեաներէ մեկնելով: Զգայութեան շնորհի է որ կը տիրանանը մասնաւորի ծանօթութեան, ասկէ մեկնելով՝ մակածութեամբ կը գտննեն ընդհանուր մասնաւորին մէջ, եւ գիտութիւնը կը զրաքի միայն ընհանուրով: «Հասկնանը նախ իրողութիւնները եւ յատոյ կրնանը փնտուել պատճառները»:

Թրգմ. ՇԱՀԻ ՎԱՐԴԱՊԵՏ

ՀՐԱԺԱԿՐՈՒՄ ՑԱՅ. ՅԱՅԾԵՐԻ  
ՈՒ ԸՆԹԱՐՈՒԹԻՒՆ  
ՔԱՂԱՔԱԲՐԱՋԱՐՈՒՄ ՆՈՐ ԱՐՄԵՆԻԱՆ ԽԵ

Անցեալ Յաւնուարի կիուն, Քէնթըրպէրի Արքակիւոպուսը, Տքթ. ձէօփրէյ Ֆէլքը, խօսք պիտի աւանք Քէնթըրպէրի տարեկան համագումարին առջև, երբ անակնաւուէն յայտարարեց որ հրաժարական է յանուանը ան վերը կը գնէր իր առապարէնի իրեն յաջորդ Ա. Ոստանուսուի պիտի Անզիլին Աղջային նեկացեցին ամ աշխատութիւնը չէ նուազած, յայտարարեց ան, համազւած եմ որ օր կ'աւելայ իմ իրամասութիւնը, Սակայն, նոյն ասեն, կը գտամ որ իմ համբեռութեան պաշարը կը ուուար և ան ասոր համար կը մտածեմ թէ ժամանակը հասած է հրաժարումիս:

Տքթ. Ֆէլքը պաշտօնավարութիւնը տե ած եղաւ ասունցինդ տարի:

Պայտանայիսութեան այս շըլանց ան իր ուուար ինաւորութեամբ և հանգարաբարյ ընթացքով:

Իր աւազգութեան գյխաւոր առարկան ըրաւ Եկեղեցներու միսաթեան հարցը, իր ընաւորթեան առաջին որէն մասնաւոր զարդ տուու Եկեղեցներու Տիղեկան Համագումարին և չըլացան ամ էնց ճշխազութեամբ առանուորդելու համար անոր ծրագիրները:

Նոյն օդիով ան կատարեց անցնող տարուան իր պատճառին համբորութիւնը դէպի իրուսացէն, Գունի և Համբ, աւանզապահ մեծ Եկեղեցներուն:

Երբ, բարիքաստիկ օր մը, միտքերը հասունան և կեկեղեցներու մերձեցման մեծ հրգեց քրեն իրենց պատուզը, անտարկոյու որ պատմաթիւնը յատուկ յիշատակութեամբ և երախտացիստեամբ պատի արձանագրէ անուան Քենթըրպէրի հոգը Արքակիւոպուսին՝ Տքթ. Ֆէլքը, իրեն Եկեղեցներուն միւսթեան մեծ և առաջին կերպնչերէն մին:

Հայութ Անգլիայի Եկեղեցիի օրէնքին, Անգլիայ Վարչակիութեան առաջարկեց նորքի Արքեպիսկոպոս Արթուր Մայքլը Բամեյը իրեն յաջորդ քամարական Արքեպիսկոպուսին և պիտ Անգլիայ Եկեղեցիին:

Մայիսին, Քէնթըրպէրի նոր Արքեպիսկոպուսը պիտի ասանանէ իր պաշտօնը իրեն հարիւթերու Առաւելութեան իր Եկեղեցիին:

Բառեմէյ Արքեպիտ, մի ասուածաբանութեամ մասը, աւելի քան զարչական գործի և խօսքի, Քէնթըրպէրի նոր Արքեպիսկոպուսը կու տայ իրեն ժամաներուն այն տպաւուրութիւնը թէ պիտի չինչեակի իւ անտրադիր յանդուզին մեկրուս, այլ պիտի զրաքի առաւելաբար իւ երկիր աստարաբանում կարեւ գործին, ամսուր և տարածուն կերպով:

Առաւելմէ կ ասուածաբանութեամ մասը, աւելի քան զարչական գործի և խօսքի, Քէնթըրպէրի նոր Արքեպիսկոպուսը կու տայ իրեն ժամաներուն այն տպաւուրութիւնը թէ պիտի չինչեակի իւ անտրադիր յանդուզին մեկրուս, այլ պիտի զրաքի առաւելաբար իւ երկիր աստարաբանում կարեւ գործին, ամսուր և տարածուն կերպով:

(Տարումակի՝ 4)